

## ՔԱՐԱԿԻ ԴԱՎԱՆԴԻՑ

—oo—

Յունիս 18ին, կիրակի նատառ, արեւուն ծագելէն առաջ, մարդ մը պիտի կախէին ծարաւորի հրապարակին վրայ :

Երբ փէլլահները, մութը կոխելէն ետքը, դաշտի աշխատանքը լինցնելով՝ կը վերազառնային էզպէ, մզկիթին պատերուն տակ կըկրազար, պղպղի խումբերը կազմելով՝ ասոր վրայ կը խօսէին մէ ջերնին, օրերէ ի վեր :

Կախուելիք մարդը իրենց պէս երկրագործ մըն էր. ծարասաքուրի մօս գտնուուղ Քաֆր-էլ-Շինամուրի գեղէն, տասնդիմը տարիկան երեսարդ մը, Մուհամմէտ Ապու Ալի :

Մուհամմէտի հայրը երկու կին առեր է. ուրոնց առաջինէն ունեցեր կ Մուհամմէտը եւ երկրորդէն՝ ուրիշ երկու մանչ տղաք : Իր մահունէն ետքը երկու կիները եւ երեք եղբայրները շարունակեր են միասին ապրիլ, մշակելով իրենց ժառանգութիւն մասցած երեք փէտան հողք :

Օր մը սակայն զինուորական ծառայութեան կը կոչուի Մուհամմէտ : Պէտք էր ձգել հողն ու ընտանիքը եւ երթալ չորս տարի Մուսանի մէջ կոռուիլ տէրվիշներու դէմ : Ա՛հ, եթէ քառասուն ոսկի ունենար ց եթէ երեք փէտան հողն ամրող իրը ըլլար, այն առեն կրնար մէկ փէտանը ծախել, պայմանեալ դրամը վճարել եւ ազատիլ զինուորական ծառայութենին : Մայր ու տղայ, զլուխ գլխի տուած, օրիրով կը մտանան ճար մը գտնել համար :

**Մայրը կը գտնայ ճարը :**

—Գիշեր մը սպաննէ երկու եղբայրներդ . դուն կը ժառանգն իրենց հողք, մէկ փէտանը կը ծախնիք ու ահա գործը պրծաւ :

Մուհամմէտ կը վարանի, նախ լիզճահարութիւններ կ'ունենայ, յիսոյ ոդիրի հեանեւանքներուն վախիք :

—Նախ, կը համոզէ մայրը, սպաննելիքներդ քու եղբայրներդ չեն. հայրենիք նոյնին է, բայց մայրերը տարբեր . գրիթէ օտարական կը սեպուին . առկէ զատ, ութը ինը

տարեկան պղտիկ տղաք են, դեռ մարդ չեն համարուիր : Քնացած տեղերնին փայտով մը մէկ մէկ հարուած գլխերնուն, լինց գնաց Մուտք է անազմ մը ը, չո՛ր տարի զինուորութիւն, Սուտանի մէջ, տէրվիշներու դէմ : Տարի մը ողջ չպիտի զիմանաս, ու այդ պղտիկները համգիստ նստած տեղերնին քու ժառանգութիւնդ պահուի ուտեն : Անսին' լք, վարանելու բան է սահիկա :

Տզան միշտ կը վարանի . մայրը միշտ կը շարունակէ իր հսուղիի խօսքերը :

Ու առոտ մը Քաֆր-էլ-Շինամուրի փէլլահները արթնալով կ'իմանան թէ Մուհամմէտ Ապու Ալիի երկու պղտիկ եղբայրները նոյն գիշեր սպաննուեր են :

Սոսկիանութիւնը կուգայ եւ քննութեան կը սոսկի ու գեղացիներու : Կասկածանքին վրայ կը ձերարակալէ Մուհամմէտն ու մայրը, Մուհամմէտ կը խստովանի ոճիրը, մայրը կ'ուրանայ ամէն մասնակցութիւն կամ թելազորութիւն իր կողմէն :

Այսպէս Մուհամմէտ Ապու Ալի կը դատապարտուի մահուան, իսկ մայրը ազատ կ'արձակուի :

\* \*

Կիրակի, դեռ լոյրը չծագած, ճամբար կ'ել-լինք Տավարէն դէպ ի մարասքուր : Են ձիու վրայ նատած եմ, իսկ քովու ու շորջը քսանի չափ փէլլահներ, գլուխնին ծածկած իրենց սեւ վերարկուին տակ, լուռ, անշշուկ կը քաւեն աւաղուս թումբերուն վրայէն : Ճնշող, անբացատրէի լուռթիւն մը կը տիրէ մէջերնիս . ոչ ոք հօսք մը, բառ մը կը զանայ ըսելու : Անընդհան կերպով ու ակամայ կը մատանենք այն մարդուն վրայ որ երկու ժամին պիտի մտնի եւ որուն կախազանը տեսնելու կ'երթանք :

Տարգավիճէ ջրանցքին երկայնքը կը հան դիպինք փէլլահի ուրիշ խումբերու, ամէնքն այլ ուղ վերարկուն գլխերնին քաշած ուրուականներու պէս կ'անցնին, լուռ ու մուհնջ, վերարկուններու մէջէն միայն բարեւի ձայնը կը լսուի :

—Մայմ ալէքում :

—Ալէքում ասալամ :

Ու ա՛լ ոչինչ :

Ժամը նին կը հասնինք ծարասքուր : Դեռ արեւը չէ ծագած, սպանին լոյր է ամէն կողմն

Կուռզութիւնք զէպ ի հրապարակ . հո'ն կը գտնուի կախաղանր :

Չորս երկար ծողերու վրայ հաստատած են մահեմը ուր զատապարտեալը պիտի ելլէ սանդուիչ մը : Մարեմին վրայ կը բարձրանան ուրիշ երկու փայտեր որոնք իրարու միացած են հորիզոնական ճողով մը . այդ ճողին մժամանակ կայ երկաթէ օդակ մը ուրկէ կախուած են չուաներ : Զարցութ գործիքը ամրոցինին ներկուած է սեւ դոյլով :

Կախաղանին շուրջը արդէն հասաթուած են քանի մը հազար հոգի, ներմակ փաթթողաւորներ սեւ վերաբեռներով, կիներ ու տղաք . Ու բոլոր այց մարդիկը մասյլ , պակուցեալ , սահմուկած զէվեր ունին եւ լուռ ու մազնիսաած՝ կը նային մահեմին :

Այս ամէնը անախորդ , նեղացուցիչ տպաւորութիւն մը կ'ընեն վրան եւ կը զդշամ զացած ըլլալուա : Այսու հանդերձ, զիս ալ կը մազնիսէ կախաղանը, եւ կամաց կամաց բազմութիւնը ճեղքելով կը հասնիմ ճիշդ մօտր : Գրեթէ մէկ մէթիր անդին կախաղանի սանդուխն :

Ինինի մը վայրկեան ետքը, հրապարակի պահականոցին՝ ուր կը գտնուէր ոճրագործը, քանի զինուորակ զինուոր զուրու կ'ելլեն ու կուզան կախաղանին շարքը կը շարուին :

Հիմա ամենուն աչքը պահականոցի դրան վրայ է՝ ուրկէ պիտի բերուի զատապարտեալը :

Անա կուզայ :

Ու ամբողջ բազմութեան մէջ սարսուռ մը կ'անցնի :

Իր փէլլահի սովորական հագուստներով, գըլուխը ճերմակ գտակ մը, ոտքերը բացիկ, Մուշամէտ Ակու Ալի, գլուխը վար բանած, կը յառաջանայ, երկու սոստիկաններու միջնւ, զէպ ի կախաղանին ոտքը : Զեռքերը պինդ կաղուած են իրարու՝ կոնակին ետեւ . ոտքերն ալ նոյնակ չուանոն մը միացած են իրարու որպէսզի փախչելու փորձ չընէ :

Երբ որչալ տեղ մը եկաւ, սոտիկանները կեցուցին զինքը : Այդ միջոցին Մուհամէտ զլուխը վեր առաւ: Երբէք չէի սիսած մարդկային երեսի այցօրինակ զոյն մը, կանաչի, ճերմակի ու սեւի խառներու մը, անանուն գոյն մը՝ Պոյներուն ամենին սոտկալին : Ու աչքերուն նայուածքը . . . նայուածքը մարդու մը որ գիտէ թէ ունպատառ քանի մը վայրկեա-

նէն պիտի մեռնի, որ Մամը կը տեսնայ աչքին առջեւ, մարմին առած, հո'ն քայլ մը անդին, սեփ սեւ, եւ ուրկէ ազատելու ճար չկայ:

Յանկարժ զինու որները բարեւ կը կենան : Իշխանութեան ներկայացուցիչներն են որ կուզան: Մանսուրայի կառավարչին փոխանորդը, հազարապետ մը, Տամէթիթի գատրանին նախապահը, մարաքուրի քաղաքապետը, կառավարչական բժիշկը, եւ զահիթը:

Կառավարչին փոխանորդը կը հրամայէ ուստիկանի մը որ զատապարտեալը զէպ ի իրենց կողմը զարձնէ, յետոյ հազարապետին քով գտնուած պայուսակէն կը հանէ խոշոր թուղթ մը : Եւ կը պիտի կարդալ :

Խրամիին կողմէ ստորագրուած պաշտօնագիրն է, որով Մուհամէտի զատապարտութիւնը ծանուցանելով հրաման կ'ընէր որ վրձիր գործադրուի :

Այս Ընթերցումէն ետքը զահիճը առաջ կ'անցնէ ու կուզան գատապարտեալին քով կենալու : Հիմակ ա'լ զահիճին կը պատկանէր ան :

Հնկայ, յաղթամարմին, թուի Սայիիցի մըն է զահիճը . երկար, մաքուր, սեւ վերաբերու մը հազուծ ու զլուխը ճերմակ փաթթոց մը :

—Մայրը բերէ ք որ միաս բարով բան իրարու, կը հրամայէ բարձրաձայն հազարապետը :

Ու պահականոցէն գուրս կը բերեն ծեր, չորցած կին մը, թեւերը ապարանջաններով զարդարուած, քիթէն օզակ մը կափուած ու վիզը կապոյս ապակիէ մանեակ մը : Այդ մանեակը, ըստ փէլլահի կիներու, զօրութիւնունի զերինք չար աչքերէ պահելու :

Մայր ու տղայ զէմ առ զէմ կը կենան : Մուհամէտ՝ գլուխը ծուած հողին կը նայի, եթէ կարեւ ի նայի կոչել իր աչքերուն տարօրինակի, ահարկու արտայայտումը :

Գրեթէ երկու զայլ իրենցին անդին կեցած են : Բոլոր ներկաները գիտեն թէ մայրը ինչ զիր ունեցած է տղուն ոճիրին մէջ ու ամենքն ալ ականջ կարծած՝ կ'ուզեն լսել երկութին մէջ փոխանակուելիք զերպոյն բացարութիւնը : Սակայն ոչ մին բառ մը կ'արտասանէ :

Դահիճը, տարը տաննընինք րոպէ համբերեւն ետքը, Մուհամէտին կը զանայ ու կ'ըսէ .

—Քանի որ խօսեմ մը չունիք ըսելու, գայէ ...  
Սարութեամ մը կ'անցնի պատապարտեալին բռ-  
վանդակ մարմնէն բնազգաբար, ջղաճարար  
գլուխը վեր կ'առնէ ու կը նայի ... ահ, այս  
անդամ ԿԸ ՆՈՅԻ ... իր մօրը :

Ու մայրը, որուն բով երկու սոտիկան ար-  
դէն եկած են զինքը հետացնելու համար, ձեռ-  
քովը կամաց մը տղուն ուսւը շոյելով կը մըր-  
մըրայ .

— Հալի տունեա, եա՛ ուէլէտ, հալի  
տունեա . . .

«Եշխարհի վիճակն է այս, տղա՛ս, աշխարհի  
վիճակը »

Սոտիկանները կը տանին մայրը :

—Բան մը կ'ուզե՞ս : կը հարցընէ դահիճը  
իր ողոնի :

Առաջին անգամ ըլլալով կը լսեմ Մուհամեդ-  
աբ ձայնը :

— Իտափի նի շուայայիթ մայյա :

«Քիչ մը ջուր տուէ՞ք» :

Պահականոցին կը բերեն գաւաթ մը ջուր,  
զոր անյօպարար կը խմէ :

— Գալէ՛, կ'ըսէ գահիճը :

Դատապարտալը, որ մինչեւ այն տաեն  
կոնակը կախազանին դարձուցած էր, կը զառ-  
նայ միշտ զլուխը ծուծ, ու քանի մը քայլ  
առնելով կը հանի կախազանի անդգիրին  
ոտքը, թունիք մէջ մարդ մըն է կարծես որ ան-  
գիտակցաբար կ'երթայ, Բայց հո՛ն, անդգու-  
խին առջեւ, նորէն վեր կ'առնէ զլուխը, կը  
տեսայ անդգիրին ոտքէր, մահիմը, եր-  
կու փայտերը, հորիզոնական ձողը, երկաթէ  
օղակը եւ չուանները սրոնք իրեն կը սպա-  
սեն . . .

Ու կ'ընկրկի, ու ուաքը չի կրնար գնել սան-  
դուխին վրայ, ու իր վիճակին ամբողջ անդառ-  
նակ սոսկալիութիւնը կը զգայ . . .

Ա՛հ, յուզումի ի՞նչ ահարկու ուժգնու-  
թիւն մը ունեցաւ արգեօք այդ բոպէին Մու-  
համեմէտ :

Նոյն միջոցին արեւը կ'ելլէր Մէնզալէի  
լէին ետեւէն : Ցորենի, բրինձի ու բամպակի  
դաշտերուն մէջ աշխատանքը կը սկսէր : Եղ-  
ները կը լծուէին արօրին, աղջիկներն ու որ-  
դաք, կանաչութիւններու մէջ կրորուած,  
կը ժողվէին վնասակար խոսերը . թումբե-  
րուն վրայ, էշերու կարաւաններ, արմուխ  
բռացած, կը յասաշանային նոյն օրուան ժա-

րարութիւ տանավաճամին գալու համար : Ու  
նեղոսի միւս կողմէ կը տեսնու էր Քափրէլ-Խ-  
րապի Փէլլաւ, կինքերը որոնք՝ գետին եղերքը՝  
իրենց առուան արցուզարոը կ'ընէին . ու  
նեղոսի ջուրերուն մէջ բարձրացած պրտուն-  
ըը կ'երգէին անհամար ծննդուկներու ձայնով .  
ֆերյաները, առագաստ բացած, զանդագ  
կ'ինչէին զենք ։ Հեռուն, արմա-  
ւենիներու անսառակի մը մէջ, պէտէկիներ,  
ուղարկով շրջապատուեծ, իրինց գրաններէն  
կ'ելլէին, նահապետական վեհութեամբ մը,  
նամազինն կասարելու : Փիշերուան առժա-  
մայ մահուննեն ետքը, կեանքն էր որ կը փե-  
րազարթնուր, տաք, զուարթ, լուսողող :

Մուհամեմէտ, սանգուխին ոտքը, կը տես-  
նար այս ամենքը . . . կը տեսնար մանաւանդ  
սանդուխիր, որուն ամէն մէկ ոտք զինքը  
արափ տանէր մահուան, անդար, գերջնա-  
կան մանուսն, հո՛ն ուր ալ իր աշքերը բան  
մը չպիտի մանային, ակնչնընքը բան մը  
չպիտի լսէին, քիթը հոտ մը չպիտի տանէր,  
ձեռքերը բան մը չպիտի բոնէին ու սոտքերը  
ա՛լ աել մը չպիտի երթային . . .

Ու Մուհամեմէտ չեր ուզեր ոտքը գնել սան-  
գուխին վրայ . . .

Սին ատեն դահիճը բոնեց գատապարտեալին  
ծորագիէն ու քաշքելով հանեց մինչեւ վեր ։  
Անկարպի է երեւակաթէլ տեկի անոնիլի տե-  
սարան մը, Զիուորոններէն մին յուզումէն մա-  
րքացաւ, շատ մը կինքեր սկսէր սփախչէլ աղա-  
զակելով ու մեւ վերարկուններու տակ ծած-  
կուած փաթթոցաւը Փէլլանիքը գոյեցին .

— Ալլահ' Ալլահ' :

Վերը դ մահեմին վրայ, դահիճին օգնա-  
կանը կը սպասէր : Անկա բոնեց գատապար-  
տեալը, որպէսզի դահիճը կարենայ չուանը  
զիէն անցունել : Այդ գործողութեան միջոցին  
տեսանք որ դահիճը Մուհամեմէտի ականջին  
ծուցաւ ու քանի մը լուզէ ականջն ի վար  
խօսեցաւ : Չուանը վիզը անցուելէ ետքը, օր-  
նական վար իջաւ ու դահիճը եկաւ սանգու-  
խիւն գլուխը :

Հօն, զսպանակի մը վրայ կոխելուն պէս,  
մահեմին գետնի տախտակները երկու կող-  
մէն բացուեցան ու Մուհամեմէտ ինկա օրին  
մէջ, չուանը վիզն շուրջը, հազիւ գետնէն  
կէ մէթր բարձրութեամբ,

Սին ատեն սկսաւ չուանը իր խեզչէ պաշ-  
տուը կասարել :

Ա'հ , գնդերական ցնցումնե՛րը օրին մէջ կախուած մարմնոյն ։ մէջ կ երկո՛ւ , եւ րի՛ք անդամ , ու յետոյ կծկումնե՛րը գէմքին , աչքերը դուրս ինկած , սեւ լեզուն բերնէն վար , գլթիւ ճառոր ճմուր : Թանի՞ բուզէ : Քաշնի՞ դար տեւեց ասիկա՞ :

Ոստիկանական բժիշկը , գէր , ակնոցաւոր արար մը , մօտեցաւ Մուհամմէտին , որ ա՛լ չէր ցնցուեր . ձեռքերը , որ կռնակէն կապուած էին , քակել պուաւ , ժամացոյցը հաշնեց ու զատապարտակալին բաղկերակը բանեց : Թանի՞ մը վայրիկան արսէս մնաց , յետոյ դանալով Մահուսուրայի կառավարչէ փոխանորդին՝ որ ձեռքը թուղթ մը բռնած կցցեր էր , ըստա:

—Մ'ա՛թ :

«Մենաւ .»

Փոխանորդը անմիջապէս թուղթը ոստիկանի մը տոգաւ որ վաղելով հեռացաւ :

Արդարութեան գործոց նախարարին ուղղուած հեռագիրն էր որով կը ծանուցանէր թէ Խըտիկին վճիռը գործադրուած էր :

Եշանութեան ներկայացուցիչները մէկնեցան . գահինը թաշկինակով մը ծածկեց Մուհամմէտի երեսը ու բազմութիւնը սկսաւ ցրուիլ :

Այս ատեն ատարորինակ բան մը պատահեցաւ : Շատ մը արար կիներ , որոնք այլեւուն մէջ հեռուն նստած էին , վար իշան , մօտեցան ու սկսան կախազանին տակէն անցնիլ առանալ , օդին մէջ կախուած դիսկին բռնելով :

Հետաքրքիր եղայ ասոր պատճառը հասկընալու եւ ըսին ինծի թէ ատոնք ամուլ կիներ են որոնք Տամրէթին , Մանսուրայչնուու Ծէրպինին յատկապէս եկած են կախազանին տակէն անցնելու , որպէսզի ։ զաւակ ունենան . ժողովրդական նախապաշարում մը որ հաւատքի պէս արմատացած է եղեր արաբներու մէջ :

\* \*

Կէս ժամ ետքը , մեռելը վար առին : Կախազանը քավեցին ու երկար մնաւուկներու մէջ տեղաորելով տարին գետին եղերքը , որպէսզի նաւով փոխարին ուրիշ քաղաք մը ուր քանի մը որ ետքը նոր զատապարտեալնէրը , որպէսզի հանգիստ մնուին ։ ես բարի գահին մըն եմ :

Թանի՞ մը ծանօթներ ժողովուցանք հրապարակին վրայ , նեղուի եղերքը , սրճարան մը ու ահա գահինը եկաւ :

—Ցատոսալ , եա՛ Սիրի , ըստա մէջերնէս մէկը ։

«Հրամեցէ՛ք , Տէ՛ր ։»

Ու գահինը եկաւ քավերնիս սուրճ մը առնելու :

Հետաքրքիր էինք խանալու թէ ի՞նչ խօսած էր մահքեմին վրայ , զատապարտեալին հետ :

—Երր վերը եւանք , պատմեց դահիճը , Մուհամմէտ սկսաւ պաղասիլ որ զինքը չմնողնեմ . այն ատեն ականջին ծոեցայ ու ըսի «Հոգ մի՛ ըներ , ես ու օդնական ջուանը այնպէս մը կարգադրած ենք որ վիզդ չպիտի սեղմէ , միայն թէ զուն այնպէս ձեւացուը որ մեռար , որպէսզի միւսները չկասկածին . անգամ մը որ զինուորները եւ պաշտօնեանները հեռանան , քեզ զագաղի մը մէջ կը դնենք ու կը փախցնենք : Ես այս կերպով չորս հոգի պատասած եմ :»

—Եւ որպէսզի պակէմը մը հաւատայ ըստածին աւելցուցի . «Բայց , Մուհամմէտ՝ ա , երգում ըթէ՛ , որ քանան ուկի պիտի տաս ինծի ու հինգ ալ օդնականիս ։» —Ամրողջ ունեցածն ձեզի , ամբողջ կեանք ձեզի , ձեր գերին պիտի ըլլամ պատասխանեց Մուհամմէտ ։

Դահիճը իր պատմութիւնը աւարտելով սկըսաւ խնդալ :

Ցետոյ յանկարծ , լուրջ , մելամաղձկ շեշտով մը .

—Ա'հ , մեր պաշտօնը շա'տ ծանր բան է : Ես ուրիշ գահիներու պէս չեմ որոնք հաճոյքով մարդ կը մեռցնեն : Ամէն անգամ , եւ այս քառասուն երկուերորդ անգամն է .—մարդ կոխած օրո՞ կերակոր չեմ կրնար ուտել : Ու շատ անգամ եղած է որ այսպէս խարած եմ զատապարտեալնէրը , որպէսզի հանգիստ մնուին ։ ես բարի գահին մըն եմ :

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ